

Թ Ա Զ Ն Ա Յ Բ Ո Յ Ն Ե Բ Ը

Բնութեան տեսարաններուն մէջ գեղեցիկներէն մէկն է թռչուններուն բայնը. թէ որ մարդիկ զանազան փառաւոր շէնքեր կրշինեն, ամենեւին զարմանք չէ, վասն զի նոքա ոչ միայն խելք ունին, հապա նաեւ ամէն աեսակ նիւթ եւ գործիք առատապէս: Խսկ խեղճ թռչունն որ միայն կառոց մը եւ երկու ստք ունի. երբոր այնչափ կանոնաւոր ու հաստատուն բնակարան կշինէ իրեն համար, իրաւ որ շատ զարմանալի է:

Բոյն մը որ ձեռքդ առնուս նայիս, կտեսնես մէջի ամենափափուկ փետուրները, ցուրտէ՝ անձերէւ ու քամիկ պաշտպանուած լինելը, եւ ուրիշ ասոնց նման զգուշութիւնները. Խսկոյն կիմանաս որ գործվագութ մայր մը իւր ձագերու հանգստութեանը համար ամէն կարելի խելքն ու խնայքը բանեցուցեր է անոր վրայ: Կարմրալանջի մը կամ անոր նման փոքրիկ թռչնոյ մը բայնը՝ անս ու հիացիր: Մէջի կողմը պատած է բամպակով ու գզած բրդով. գրսի կողմը հիւսած է հաստ մամուռով. եւ որպէս զի բայնը աչքի չզարնէ՝ մամուռին գոյնն ալ նման է այն ծառին գունոյն՝ որոյ վրայ գրուած է բայնը:

Բոյներ կան որ վարպետ կերպով հիւսուած են բրդով՝ մազով ու բարակ խտերով. ու մանց ամէն կտորներն ալ իրարու հետ կապուած են թելով մը՝ զոր թռչունը ինքը կոլըրէ բրդով՝ վուշով մազով, շատ անզամ ալ մամուռի բունով: Ումանք, ինչպէս սարեալին ու բբուկը, իրենց բայնին մէջի կողմը թեթեւ կերպով կրային ծեփ մը կուտան, որ քիչ մը բրդի կամ մամուռի հետ խառնուելով՝ շատ աղէկ տարութիւն կալահէ:

Միջեռնիկներուն բոյնը բոլորովին տարբեր շէնք ունի: Նոքա ոչ փայտ կրանեցընեն, ոչ խոս, ոչ մազ. տեսակ մը կաւ շաղուել գիտեն՝ որով իրենց համար ամուր, հանգիստ ու մաքուր բնակարան կշինեն: Այն կաւը թրջելու համար ջրին երեսին քսուելով կանցնին ու կդառնան, իրենց կուրծքը կթըրջեն, յետոյ կերթան այն կաւը կամ հողը կջրբառեն, ու իրենց կտուցովը կշրտկըտեն:

Բայց ամենէն աւելի զարմանալիները շընդկաստանի քանի մը թռչնոյ բայներն են: Սոքա իրենց բայները քասկի ձեւով հիւսելով՝ ծառերուն ճիւղերէն կկախեն, ումանք ջրե-

րուն երեսը իրեք հատ եղէդ ընարելով, իրենց բայնը այն եղէդներուն վրայ կհիւսեն. ոմանք ալ բայնը այնպէս կշինեն որ երկու իրեք կտոր կամ սենեակ բաժնուած է. ներսի կողմը մայրը ձագերովը կնրսափ, գրսի սենեակն ալ հայրը:


Զարմանալի է նաեւ այն արուներուն աշխատանքը՝ երբոր էգը բոյն շինելու հետ է. Արուն երեմն մազ կբերէ, էգը կառնու մէկի կձրգէ՝ իրեւ չափազանց ամուր ըան. կանեփ կբերէ, անոր ալ չհաւնիր՝ իրեւ պաղ բան. միայն բամպակ, կակուզ բուրդ կամ մետափ, կամ փափուկ փետուր պիտի լինի բերածն որ առնու՝ ձագերուն տակը տեղաւորէ: Մըչափ զգուշութիւն կրանեցընէ խեղճ թռչունը՝ իրեն բոյնին համար նիւթ ժողված ատենք: Եթէ աեսնէ որ իրեն կնայիս, զքեզ խաբելու համար ուրիշ ճամբով մը իւր տեղը կդառնայ որ բոյնին ուր եղածը չիմանաս: Ոչխարներուն ետեւէն կերթայ որ քիչ մը բուրդ ժողվէ. հաւնոցին մէջ կքալէ որ հաւերէն թափթլիփած փետուրները վերցընէ. Մէջ որ գետինը կծիկ մը կամ գեղացի տանտիկինին բռքը գտնէ, անկից ալ թել մը կփրրցընէ կտանի:

Միշէն իւր թոյուն ըստած գրքին մէջ թռչնոյ բոյներուն վրայ խօսած ժամանակը, առանձին կերպով ծիծեռնիկին վրայ կխօսի, զոր հոս արժան կհամարիսք թարգմանել ի ճաշակ նորա վառվառուն ոճոյն.

Մ Խ Շ Ե Ռ Ա Վ Ի Կ Ա.

«Ծիծեռնիկը կուգայ, անվախ համարձակ մեր աներուն կտիրէ. մեր պատուհաններուն մօտ, մեր երդիքներուն տակը, մեր բուխերիկներուն մէջ բայնը կշինէ: Սմենեւէն վախ չունի մեզմէ: Կըսես թէ կարելի է որ իրեն աննման թեւերուն շուտութեանը վրայ գրերէ իւր յոյսը, բայց այնպէս չէ. կտեսնես որ բոյնն ալ՝ ձագերն ալ մեզմէ հեռու չբռներ. ասով է որ մեր տանը տէրը կդառնայ: Եւ ոչ միայն տանը կտիրէ, այլ եւ մեր սրտին:

«Իմ աներս գեղի տան մը մէջ իւր զաւակներուն բան կտորեցընէր. ամառը ընդգարձակ ջերմանոցի մը մէջ դաս կրտտար աղոցը. հօն ծիծեռնիկիները բոյն դրած էին, եւ առանց ամենեւին քաշուելու՝ համարձակ կերթային ու կուգային, իրենց խելքն ու



միտքը ձագերուն պահպանութեանը տուած, պատուհանէն կելնէին՝ երդիքէն ներս կը-մտնէին՝ բարձր ձայնով ճռուողելով, ու վարժապետէն ալ աւելի բարձր կանչուրուառով, որ ատենալ ճգնաւորի մը ըսածին պէս կը-սէր անոնց. «Ծիծեռնիկ քուրեր, քիչ մը ձայներնիդ քաշէիք՝ լաւ կլինէր»:

«Տունը իրենցն է. մայրը ուր որ գրածէր բոյնը, աղջիկն ու թոռն ալ հօն կնստին: Ամէն տարի հօն կդառնան կուգան, եւ նոցա սերունդը աւելի կանոնաւոր կերպով ետեւէ ետեւ կյաջորդէ քան թէ մերը: Ընտանիք կմարին, կանցնին, կցրուին, տունը ուրիշի ձեռք կանցնի. բայց ծիծեռնիկը առաջինին պէս միշտ հօն կուգայ, իւր իրաւունքը կպահպանէ . . .»

«Ծիծեռնիկին թռիչքը կտեսնեմք, բայց նորա փոքրիկ սեւուկ երեսը գրեթէ ոչ երթք: Ո՞վ ես զուն արդեօք որ անդադար ինքզինք կծածկես. չես թռուոր որ տեսնեմ քու սուր թեւերդ, ժամանակին մանդաղին պէս սուր մանդաղներդ: Նա անդադար առաջ կերթայ, գու կդառնաս ու կուգաս անդադար: Կմօտիկնաս ինծի, եւ անդադար քովէս կանցնիս. արդեօք ինծի զարնութիւն կուզես: Այնչափ մօտէն զիս կշայես որ քամին երեսիս կզարնէ. թռչուն ես թէ հոգի: Ա՞հ, թէ որ հոգի ես՝ շխտակն ըսէ արդեօք ինչո՞լ է որ կենդանին մեռելներէն կը-զատուի . . .»

«Ծիծեռնիկը ձեռքդ որ առնուս ու մօտէն նայիս՝ տգեղթռչուն մըն է. բայց ասոր պատճառը այն է միայն որ նա գերազանց թրոչուն է, այսինքն ուրիշներէն աւելի թռչելու համար ստեղծուած կենդանի մը: Բնութիւնը ամենեւին տեսքին չէ նայած, շաբժմունքը գիտեր է, եւ այնպէս լաւ յաջողեր է որ այս թռչունը դադրած ժամանակը տրգեղ, իսկ թռած ատենը ամենէն գեղեցիկն է:

«Թեւերը մանդաղի ձեւով, աչքերը գէպի իդուրս ելած, վիզ՝ գրեթէ չունի (որ ուժը աւելի սաստկանայ), սոքը կարճ կամ առանց ոտքի, բոլորովին թեւ կտրած: Ասոնք են ծիծեռնիկին գլխաւոր յատկութիւնները: Ասոնց հետ լայն կտուց մը ունի, միշտ բաց, որ թռած ժամանակը առանց կենալուն կը-փակուի ու նորէն կբացուի. ուստի թռած ատենը կուտէ կլսմէ, թռած ատենը կլուացուի, թռած ատենը ձագերը կկերակրէ:

«Ծիծեռնիկին մէկ խոշոր աեսակը, որ ասիդ կըսուի (տաճկերէն եպապիդ գուշու) գրե-

թէ ամենեւին ոտք չունի. անով թեւերը աւելի ալ ուժով են. կըսեն թէ ասիդը մէկ ժամուան մէջ մինչեւ հարիւր քսան մղոն տեղ կերթայ. նստած ատենը փորովը կնըստի, ուստի եւ գրեթէ գագրում չունի: Աւրիշ ամէն կենդանիներուն բնութիւննը հակառակ, սորա հանգստութիւնը միայն շարժմունքն է: Մէկմը որ բարձր աշտարակի մը ծայրէն ինքզինքը նետէ, օդուն մէջ կօրօրուի ու կզուարձանայ անդադար: Թէ որ տեղ մը կենալ ուզէ, մանրիկ ճանկերովը կկրպչի կմնայ. բայց թէ որ նստի՝ ուժէ կիյնայ, ու ինքն որ թռչուններուն մէջ առաջննն է, սղուններուն պէս խեղճ բան մը կդառնայ:

«Ծիծեռնիկը մինչեւ վաթսուն տեսակ կը-համբուի: Սոցա ամենուն ալ ձագերը երկար ատեն իրենց բունէն չեն ելներ, ու իրենց մօրը օգնական կլինին՝ իրենցմէ փոքրիկները կերակրելով ու հոգալով: Դեղեցիկն այն է որ այս իրենց եղբայրսիրութիւնը շատ ընդարձակ է. վասնգի ժամանակ ամէն ծիծեռնիկները մէկմէկու եղբայր են. մէկը կանչելուն պէս՝ ամէնքն ալ կշասնին, մէկը ըրունուելուն պէս՝ ամէնքն ալ լաց ողբ կընեն ու կաշխատին որ աղատեն զինքը:

«Այս սքանչելի թռչուններուն իրենց տեսակէն եղած թռչնոց օգնելը զարմանք չէ, բայց նորա ուրուր մը կամ ուրիշ վնասակար թռչուն մը աեսածներուն պէս՝ առաջինը կլինին հաւնացի բնակիչներուն ալ իմաց տալու: Հաւն ու աղաւնին՝ ծիծեռնիկին կանչը լամճներուն պէս՝ իսկոյն կպահութիւն ու ծակէ ծակ կմըսնեն:

«Ոչ. ժողովուրդը իրաւունք ունի միտքը գնելուն որ ծիծեռնիկը թռչնոց մէջ ամենէն լաւն է: Ինչո՞ւ համար. — Վասն զի ամենէն երջանիկն է՝ ամենէն աղատը լինելով. աղատ՝ իւր սքանչելի թռիչքովը, աղատ՝ կլիմային ընտրութեամբը: Բաց յայնմանէ, որչափ ալ ուշագրութիւն որ ըրեր եմ անոր լեզուին (վասն զի նորա լեզուն աւելի բարեկամական խօսակցութիւն է եղբարցը հետ՝ քան թէ երդ), միշտ տեսեր եմ որ նա անդադար իւր կեանքը կօրչնէ, ու զիստուած կիֆաւարանէ:

«Այս թռչունը ջրի քով պամպու ըստած ծառի նման եղէ գը կգլստնէ, անոր ճիւղերէն փափուկ կերպով մը կկախէ բոյսերու թելեր: Առաջուց գիտնալով բոյնին ճանրութիւնը չըրխալիք: Ամենեւին բանի մը չկըութընելով եւ թռչրաելէն աշխատելով, այն թելե-

բուն վրայ մէկիկ մէկիկ բառական դիմացկուն խստեր կհիւսէ . այնպիսի երկար ու յոգնեցրնող աշխատանք մը՝ որ անբաւ համբերութիւն ու անչափ երկայնմտութիւն կպահանջէ : Բոյնին միայն գաւիթը կամ խողովակաձեւ ճեմելիքը տասուերկու տասուիրեք՝ մինչեւ տասնըհինգ ոտնաչափ երկայնութիւն ունի գէպի ջրին երեսը կախուած , եւ դուռը վարէն , այնպէս որ մէջը մանողը գէպի վեր պիտի ենէ : Վերի ծայրը ուռած քսակի կամ քիմիական եղջիւրի կնմանի : Երբեմն մէկ ծառէն հինգ վեց հատ այսպիսի բոյներ կախուած կլինին» :

Լըվայլեան ճանապարհորդը Ավրիկէի թըռչունները ստորագրած ժամանակը : Ճանը թուչուններու միաբանական բոյները կըստորագրէ , որ յիբաւի զարմանալի բան է .

«Ահագին հովանոցի ձեւով ծառ մը տեսայ , կըսէ , որոյ ծածքին տակը երեքհարիւր բոյնէն տեւիկ կար : Կտրել տուի այն ծառն ու սայլի մը վրայ դրած քովս բերի , կացինով մը կտրեցի ծածքը , տեսայ որ պոտանն ըստած խոտը ժողվելով ու մէկտեղ բերելով » :

այնպէս հիւսուած է որ անկարելի է անձրեւէ թրջուիլը : Այս հիւսուածքը իբր թէ շէնքին գլխաւոր մարդակներուն ու գերաններուն կապն է . ամէն թուչուն անոր տակը՝ գէպի ծայրերը , իրեն բոյնը կշինէ . վերի կտորը պարապ կմնայ . բայց այն ալ անօգուտ չէ , վասն զի միւս ծայրերէն բարձր լինելով՝ բոլոր բոյները կպաշտպանէ : Մէկ խօսքով , մեծկակ տան մը ծածք է այն անկանոն կլոր ձեւով հովանոցը , որոյ բոլոր ծայրերը կամ շըջանակը զարդարուած են խիտ առ խիտ բոյներով :

«Ամէն մէկ բոյնը իրեք չորս ըթաչափ մէծութիւն ունի , որ թռչնոյն համար բաւական է . եւ որովհետեւ այն բոյները քովիքով են՝ մէկ շէնքի պէս կերեւան , եւ միայն փոքրիկ բացուածքով մը կբաժնուին՝ որ բոյնին դուռն է . շատ անգամ երեք բոյն մէկ դուռ ունին . բոյներուն մէկը ներսը , երկուքը երկու կողմը : Այն ծածքին տակը 320 սենեակ կար . ըսել է թէ 640 թուչուն էր ամէնը , թէ որ ամէն մէկուն մէջ մէկ արուու մէկ էզ ենթագրեմք » :

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ

ի ԳՐԱՍԵՆԵԿԻ ԽԱԼԻՔԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ

ԲԱՌԳԻՐՔ ՀԱՅ.-ԳԱՂՂԻԱՐԵՆ

Գերապատիւ Ամբրոսիոս Վարդապետին այս նոր երկասիրութիւնը վաղուց փափաքելի գերապատիւ Ամբրոսիոս Վարդապետին այն ամենայն ուսումնասիրաց որ գաղղիարէն լեզուն կուզեն ըստ արժանոյն սովորիւ՝ իրենց ազգային լեզուին օգնութեամբը :

Այսպիսի բառգիրք մը որ թէ գրաբառին եւ թէ աշխարհաբառին գրեթէ ամէն բառերն ու գլխաւոր եւ հարկաւոր ոճերը կրովանդակէ , անով ալ տեւիկ հաճոյ պիտի լինի անշուշտ մերազնեայց որ դիւրատար եւ դիւրագին է , տիպը պայծառ , եւ տառերը յատակ :

Այժմու հրատարակուածը առաջին մասն է . երկրորդը , այսինքն Գաղղիարէն ու Հայերէն մասը , տպագրուելու վրայ է նոյնպէս եւ նոյն դրիւք ի Փարիզ՝ հեղինակին աչքին առջեւը :

Գիւն և Յ բուպի 50 յուֆ. արծար :

